

Ս Ի Ո Ւ

ԺԴ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1940

Մ Ա Ց Ի Ս - Յ Ո Ւ Ն Ի Ս

ԹԻՒ 5-6

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ԽՈԲՀՈՒՐԴԸ

Յարութեան մտածումը, թէ մարդուն կեանքը չի վերջանար զերեզմանով, անմահութեան հաւատքին առաջին լոյսն է՝ հողին մէջ ծագած։ Յիսուս պատմութեան մեծագոյն հրաշքն է, ու ասիկա՝ իր յարութեամբը մանաւանդ։

Եթէ մահը ամենախորունկ և նշանակալից իրողութիւնն է, որ միայն կրնայ ճշդել կեանքի իմաստին հարցը, վասնզի կեանքը անկէ անցնելէ վերջ միայն իր ճակատագրին կ'երթայ, յարութիւնը լուսազարդուած իրականութիւնն է մահուան խորհուրդին։ Մահը միայն փաստը չէ կեանքի ունայնութեան, այլ յայտարարը նաև անոր բարձրագոյն իմաստին։ Խորունկ կարօտն ու տագնապը զոր կը սեղմենք իր խորհուրդին դիմաց, ապացոյցներ են թէ յաւիտենականութիւնը կը քաշէ զմեզ, մեր մէջ յուզելով այն զգացումները, որոնք նոյն ատեն յոյսերն են մարդկութեան, իրականանալու սահմանուած։

Մահը վերջակէտը չէ կեանքին, այլ վայրկեան մը կեանքի խորհուրդին, վերջին բառը իրեն չի պատկանիր։ Անոր դէմ ապատամբիլը մերժել է զԱսուուած։ Սակայն մենք պարտինք կրուիլ անոր դէմ և նուաճել զայն, հանել իր սլաքը ինչպէս կ'ըսէ Առաքեալը։ Յիսուսի զործը աշխարհի մէջ այս յաղթանակը եղաւ, իբր պատրաստութիւն յարութեան և յաւիտենական կեանքին։

Աստուածորդին, քաւիչն ու փրկիչը, սուրբն ու անմեղը, մեռաւ մահը սրբելու համար։ Քրիստոս իր մահուամբ յաղթեց մահուան։ Խաչի յարգանքին մէջ, մենք կը ծնրադրենք ազատարար ու յաղթական մահուան առջև որ այլակերպից կեանքը, և ամբողջ զոյութիւնը այս աշխարհին պարտի անցնիլ մահուան ընդմէջէն, և խաչի խորհուրդէն, ելելու համար յարութեան և յաւիտենականութեան փառքին։

Յարութեան իրականութեան մէջ յաղթական մահուան պարտութիւնը կը զգացուի։ Քանի որ մարդկային հոգին իր մէջ կը կրէ Աստուծոյ պատկերը, ասիկա սահմանուած է վերածնելու ոչ թէ ժամանակին, այլ յաւիտենականութեան մէջ։

Հին աշխարհին համար մարդը միայն մտածումով կրնար Աստուծոյ Անմահութեան մասնակից ըլլալ, ըստ որում մարդկային հոգին անմահ տարը մը

ունէր անով միանալու իր նախատիպարին՝ Աստուծոյ։ Այսկերպ անմահութիւնը խզումն էր նիւթին և հողին միջև։ մահն ու ապականութիւնը նիւթին՝ այս մտածումին մէջ չեն յաղթաճարուած։ Քրիստոսի յարութիւնը մահուան վրայ տարուած յաղթանակն է, անմահացումը բոլոր արարածներուն։ Հին աշխարհի մտածումին համեմատ՝ հոգին կուգար հոգեկան աշխարհն մը, հոս կ'ապրէր առժամանակեայ, յետոյ վերադառնալու համար իր սկիզբին։ մինչ քրիստոնէական մտածումով՝ հոգին աստեղորն ալ անդենականին կը տանի փառաւորել վերջ դայն։

Յաւիտենական կեանքը մարդուն կարելի է, և զոյութիւն ունի ո՛չ թէ իր հոգիին բնութեանը պատճառաւ, այլ որովհետեւ Քրիստոս յարեաւ և յաղթեց աշխարհի մահացուցիչ ուժերուն։ վասնզի տիեզերական հրաշքին մէջ յարութեան իմաստը ուրիշ բան չէ եթէ ոչ իմաստին յաղթանակը իմաստ չեղող, միաք չեղող պարապի մը վրայ, որմէ կազմուած ըլլար մեր տիեզերքը։ Մահը լուսմը կը նշանակէ տիեզերքին, յարութիւնը՝ անոր նորոգումը։ Ատոր համար է որ յարութեան տօնը մշտանորոգ տիեզերքի մը խորհրդանշանը կը դառնայ մեզի։

Հին աշխարհի հասկացողութեամբ՝ մարդուս և տիեզերքին ճակատագիրները բաժնուած էին. Յիսուսի Յարութեամբ անոնք կը միանան։

Յարութեան հրաշքը մեծ լոյսը կը սփոք գերեզմանէն անդիի կեանքին վրայ։ Պէտք չէ երկմտիլ անոր ճշմարտութեան, վասնզի անոր վկաները դիւրախաբ մորդեր չեին. անոնք զայն տեսնելէ, շօշափելէ և անոր հետ խօսակցելէ վերջն ալ տակաւին կը թերահաւատէին։ «և ոմանք երկուացան»։

Զկայ արդարե պատմական գէպք մը, որ հարուստ ըլլայ ներքին ու արտաքին այնքան ապացոյցներով, որքան Յիսուսի յարութիւնը։

Գերեզմանը սկզբնակէտը եղաւ Յիսուսի գերազոյն կեանքին, և անով՝ մարդկային կեանքին։ Հոն ուր վերջացած կը կարծուէր իր կեանքն ու զործը, նոյն այդ թափուր գերեզմանին մէջ վերանորոգուեցան անոնք զօրաւոր ու հրաշալի իրականութեամբ։

Կը հաւատանք այս իրողութեան ո՛չ միայն որովհետեւ գիտենք թէ զաղափարը չի մեռնիր, թէ սէրը անմահ է, այլ որովհետեւ կը զզանք զինք ամէն օր իր Եկեղեցին մէջ կենդանի։ Ան իր Եկեղեցին մէջ ներկայ է, հոգին մէջ բոլոր անոնց՝ որոնք իր անունով կը ժողովուին։ Եւ սակայն Քրիստոս, որուն յաւերժական ներկայութիւնը ունի Եկեղեցին իր մէջ, իտէական գոյութիւն մը չէ, կամ մարդկային տեսակ մը զաղափարատիպ, զորս իւրաքանչիւր սերունդ ստէպ իր մտքին մէջ կը ստեղծէ, անոր փոխ տալով յաճախ լեզուն իր սեպհական ներշնչումներուն և մտածումներուն։ ոչ ալ պարզ յիշատակ մը, որուն պատկերը կ'ուրուանայ մեր մէջ ժամանակի մը համար միայն, Եկեղեցին ողելուշած և զզացած Քրիստոսը աւետարաններու կենդանի Քրիստոսն է առանց փոփոխման և գիմազեղծումի, որուն համար պիտի կընայինք ըսել Ս. Պօղոսի հետ։ թէև զինք չենք ճանչնար ըստ մարմնոյ, բայց կը ճանչնանք ըստ հոգւոյ. և այս վերջին հանգամանքով է որ Ան ապրած է դարերով այնքան ներշնչող ու կենդանի սերունդներու հոգին մէջ։

Յիսուսի յարութիւնը այլարանութիւն մը չէ, այլ իրականութիւն մը, որ պատռած է այլու մահուան վարագոյը, և միացուցած իրարու ընդմիշտ կեանքը

անմահութեան, և ժամանակաւորը անժամանակին: Քրիստոսի ճշմարիտ յարութիւնը իր եկեղեցին է, անոր կաղմաւորած քրիստոնէական կեանքը, և անկէ ծնած տիեզերական քաղաքակրթութիւնը:

Սերմանուած, բայց վերընձիւղումի վիճակին ենթարկուած ցորենահատն է Քրիստոս, իբր հաւատք և կեանք, որ դարերէ ի վեր կ'աճի և կը դարձանայ իր եկեղեցիով, պարզուած զերեզմանի խորհուրդին մէջ:

Այդ ազուոր հասկին հատիկներէն մէկն ենք մենք ևս, իբր օզդ և եկեղեցի միանգամայն: Մասնակից եղած ենք իր մահուան, ու կը հաւատանք իր չնորհիւ մասնակից ըլլալ իր յարութեան: Ո'չ մէկ ազդ պիտի կրնար մեզի չափ իրաւունքով ըսել Առաքեալին հետ. «Զչարչարանս Քրիստոսի ի մարմնի իմում կրիմ», ու չկայ նոյնպէս ժողովուրդ մը, որուն համար կարելի ըլլայ իրաւամք ըսել. «Յոյս նոցա լի է անմահութեամբ»: Գեղեցիկ ու սրտառուչ ըլլալէ աւելի բան մըն է խաչուած ժողովուրդներու ողբերգութեան տեսարանը գալիք յարութիւններու յոյսով:

Ժողովուրդ Հայոց, ի սփիւռս աշխարհի տարտղնուած, զերեզմանին խորհուրդը չմթազնէ թող հոգիդ, մահէն ու թաղումէն վերջ կայ դեռ յարութեան ճշմարտութիւնը. այն ճշմարտութիւնը որուն հաւատացիր ու սպասեցիր դարերով, և որուն կը հաւատաս տակաւին, պատռուած կողերով և արցունքոտ աչքերով:

«Փա՛ռք յարութեան քո, Տէր». երգէ՛ այդ փառքը, անոր մէջ դուն երգած պիտի ըլլաս նաև քու յարութեանդ փառքը:

ԽՄԲ.



ՀԱԿԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՄՄԱՆ ՑՈԼՔԵՐ

Ն Ե Բ Ք Ի Ն Վ Ե Բ Ա Շ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Զարմանեց կամ հետաքրուրիւնը չե՛ որ մժին մէջ պիտի արթնցնեն հոգեւոր նմարտութեանց տենչը: — Ռամիկ դիւրահաւանուրիւնը եւ զիտական հետազօտութիւնը որուն հաւատացիր ու սպասեցիր դարերովսկու անկարաղ են մարդուն տալու՝ ինչ որ արմատական կերպարանափոխուրեան մը բարոյական համել կը պահանջէ:

Առու համար անետամիես բանն է վերածնունդը, այսինքն ա՛յնպիսի ծնունդ մը, որուն պատճառը կամ ծնուցիչ զօրուրիւնը մարդկային եւ երկրաւոր Եղանակէն արտախոյ եւ զերիմերոյ կարգի մը՝ Աստուծոյ կամին մէջ ըլլայ նոյն իսկ:

Վերածնունդը ոչ քէ վերսին կոմ կրկին ծնիլին է, ինչպէս ծիծաղելի բաննամուրեամբ կը հասկնար Յիսուսի ժամանակակից ու աբբիական զիտուրինը, այլ վերէն կոմ վերուստ ծնունդը, որ մարդուն հոգին Աստուծոյ հետ յարաբերուրեան մէջ զնող ներգործուրեամբ կը կատարի, մեղք սրբացումով (= ջուրով) եւ անեղծական կեանեի նոր սկզբունքի մը տղորումով (= հուրով):

«ԱԻԵՏԱՐԱՆԻ ՃԱՄԲԷՆ»